

ԹԻՎԱԶԱՐ

Տախտիկե նեղարեթի ճէլիւսի մէջ թուարի գալէսի խիւղափաստը տան իրգ. Սալիմ պէյէ վէ Բուսուլմալ Էմանէթի ճէլիւսի մուհուսէ պէ միւսէ իրգը սանիսի իրգը թալէթ պէյէ թէրֆիէն սանիսի սընթըր սանիսի, Գէրէսթէ կէօմ-րիւկիւ նեղարեթի մուհուսէ պէ պաշ քեաթիպի թիֆաթ. Հասան Ատիի վէ Գալաթա Էմանէթի ճէլիւսի կէօմրիւկիւ մուսեհէն մէմուրա ընտան Մահմուտ Ջէյաթ Էֆ. յէրէ սալիսէ թիւթ պէլէրի թէվէհիս պուր-րուլմուլ տուր:

ՆԸՇԱՆ

Պանգը Օսմանի միւսիրը ուսու-մի մուսալիսի Մ. Օպուսույա Լեհի Օսմանի, Տէրսաաթէթ Էմանէթի ճէլիւսի կէօմրիւկիւ պաշ քեա թիպի Մուսթաֆա Ռէյաթ Էֆ. Էն, վէ Իզմիրտէ տալա վէ քիլիւրիստէն վէ թէպաաթի Տէվլէթի Ալիէտէն Գաղաթիւսի Տիգրան Էֆ. Էն թէպ-տիլէն Յանի Մէհիթի, վէ թէպաաթի Եոնանիսեհէն Բոյ Եոնվանօֆ իլէ Գոնիս Բէթի Նաղըրը Վարթիկոն Էֆ. Էն, վէ Պիւսիւք Ատաաթ Խը-րիսթոս մանսթըրընը պաշ լա-հիպի Մալարիսի, վէ Պալըզը մա-նսթըրընը սէր լահիպի Քիսթո-բոզ Բոյիքարոս Էֆ. յէրէ, վէ Պա-պը Ալի Գալաթիւսի մէմուր Բո-լիս Գոնիսէրը սանիսի Ռիգա Էֆ. Էն Գոնիս թիւթ պէլէրտէն Օսմանի Նիշանը զիյանարը ինսեթթ վէ Բիսան պուրուլմուլ տուր:

ՏԱԽՏԻԼԻՑԵ

Տիւնքի ճուսա կիւնիւ Սէլամ-ըք լեհի ալիսի Համիտիէ ճա-միսիստէ ինրա պուրուլմուլ տուր: Մէղըիւր ալալը սէյր ու թէ. մաշա իթմէք իւղը, տաթիթի մալ-սուսէտէ Ֆրանսա սէֆիթի վէ սէր թէրճէմանը, Իթալիա սէֆիթի վէ մատամար վէ պաշ թէրճէմանը, Սքանիս սէֆիթի վէ պաշ թէրճէ-մանը, Պուլկարիսթան Գաթու քէթ-ի իւսաաթ Մ. Մարգօֆ, Պէլիգա-սեֆարէթի պաշ թէրճէմանը, վէ պուլկարտան մատաա քէք չօք գէ-վաթը միւթէպէրէ, վէ սեֆարէթ-լէրաէն թալիսիէ իլէ կէլմիլ օլան 240 գատար միւթէպէրան հաղըր պուլկուսուլալ տուր:

Միւշար վէ միւսիլէյհիւստէն լաղըմ կէլէնիլէր ալմուֆ. Էմանէթի Էֆ. հաղըրթիլէրի վաթըթալըլա իլթիֆաթը Շահանէհէ մաղհար օլմուլալ տուր:

ԲԷՍՄԻ.— Տիւնքի ճուսա կիւ-նիւ Սէլամըք լեհի ալիսիստէն սոնրա, շալիսան պուրուլան միւ-սաաթէի Սէնիսիէ հաղըրթի Բա-տիլահի իւղըրիւ, Ֆրանսա սէֆի-թի քէպիթի էսալ. Մ. Գալաթի հաղըրթիլէրի վէ պատէհու Սքա-նիս սէֆիթի էսալ. մարքի տը Գալաթ Սալարաթո ճէնսպիթի սու-րէթի զալըր լեհիսիստէ հուղուրը չէվէթէթմէվիլը հաղըրթի թաճ տարիտէ չէրէֆի մէսուլա նաիլ օլ-մուլալ տուր:

Սէլանիք վիլանէթի ճէլիւսի վալիսի տէվլ. Ռիգա քաշա հաղ-րէթիլէրիս Իթալիա հիւքիւմէթի թարաֆընտան պիթիսի, վէ վիլա-

Էթիթի միւշարիլէյհա թէրճէմանը-նա իւլիւնիւ իլմիլ պէտէն Գուրն տիթալի Նիշանը ինսա օլմուլմուլ տուր:

Մալիւմաթ կաղէթաթը սալի պը իլթիսաղը իրգ. Մէհմէտ Թա-հիթ պէյէ. Իլթիսաղ Նիշանըն կիւմիւլ միտալեաթը ինսան պուր-րուլմուլ տուր:

Ալմազըլը թարաֆընտան պօրճուլըն արսա վէ էվաթը թաճ թը հաղըր ալմուսպիլէհի կիլի, օլ պապտէ թանգիլմիլմուլ հաղը-նամէ իլէ հաղը օլմուլմուլ էմաթ վարիտաթըն տալի հաղը թա-լէպ օլմուլմուլէհի տէրքեար օլ-լուպ, շու հալտէ վարիտաթը մէք քիւրէ հաղը իտիլմիլ իսէ, հիւ-քիւմէթը ապիլէհէն ալմուսաթ, տալմալըն Նէթիսիստէ Գատար մահքէմէ վէքիսիստէ սաղլանմաթ վէ աթիլ թաղտիլտէ հաղը թա-տիգ, վէ հաղը իտիլմիլ էմաթ սա-թըլընմաթ Գատար վարիտաթըն միւտալէլէ օլմուլմուլաթ իլթիգա իտէհէկի վաղը օլան սիւվալ իւ-գէրիսէ ճէվապէն պիլտիլմիլ տուր:

Ջըգան չարլէնպի հիւնիւ Տի-հարպէթի վիլանէթի տալիլէնտէ ճէղըր Գատարաթընտ շիտտէթ-լիսէ պիլ հարէքէթի արգ վուգու պուլտուլու մահալիստէն պիլտի իլիլմիլ տուր:

Սաղսոնի գրալըն տօղտու-ղուլըն ԴՅՆԻ սէնէսի օլմաթ միւ-նսալպէթիլէ ինրա օլմուլմուլաթ չէնիլլէրտէ հաղըր պուլկուսաթ իւղը, Պէրլիս Օսմանը սէֆիթի սաաթ. թէվիթի քաշա հաղըրթ-լէրի սէֆարէթ ալմալէ միլիթէրի վէ իթիսի քեաթիպի Մալի վէ Ռէյաթ պէլլէրի պիլտիլլէրտէ Տրէգ-տա չէհիսի կիլթիլլէր տուր:

Տանիմարգա գրալըն տօղ-տուլուլու 80ՆԻ սէնէսի օլմաթ միւ-նսալպէթիլլէ Գոնիսիստէ կիլթ-միլ օլան Պիւսիլ օլմանը սէֆի-թի սաաթ. Էթիլէն Գալաթիստի Էֆ. հաղըրթիլէրի իլթալը վաղիթէ իլէ Պիւսիլէր ալմալէ իլթիլ տուր: Տանիմարգա գրալը քէնտի մահ-ղուլիլէթ վէ մէմուլմուլիլէրի Ջալմը Շահանէհէ արգ իլթիլէրի սէֆիթի միւշարիլէյհա տէն իլթ-միլ տուր:

Ինիլիլթէրա սէֆիթի սըր Ֆի-լիթ Գըրի կէլէհէք ալ մէհղուլէն Էվրօրաթ կիտէհէք տուր:

Ամէրիգա վէ Սքանիս պէյ-նիստէ մուհարէպէ գուհուրի իհ-թիլալիլէ մէպի, Տէրսաաթէթ տէ-նիլը չուվալը 20 իւլթէ գոյուլմուլ տուր:

Վիլէքէրտան միւլէքքէպ պիլը գոմիսիստէ էվլէթի կիւն Մապէյի Նիւսաթիստա աթաթ իլթիլա իլթ-միլ տուր:

Թիւրքիա վէ Եոնանի մուհա-րէպէսիստէ Տօթօթ տալ վուգու պուլան միւսաաթէլիլէ թալիլիլի պէօնիւք գըլթաա չըգաթա պա-իրաթէի Սէնիսիէ լեհալմ Մ. Բո-չօլ Էմալէրանը Շահանէհէն պիլը զաթ իլէ պիլիլթէտէ մուհարէպէ-հէրիսէ կիլթիլ տուր: Մէղըրթի-սիմ՝ Ալէմանիս իմէրաթընտ հէտիսէ իտիլէհէք տուր:

Պաղլալաթ գուհուր իտէն մի-տէն իսաթալըլըն տէֆի իլիւն Էվրօրաթա ճէլպ օլմուլմուլաթ 150 պիլն օգգա կէօք թալը իլիւն պա-իրաթէի Սէնիսիէ կէօմրիւք լեհի վէրիլմէհէհէք տուր:

Ալմալըգա շիտտէթի սօ-ուլարըն թէնիլլէրէ գէլթիս ա-

ղաղարընտա պիլ չօք իսաալաթ վուգու կէլմիլ տուր: 60 պիլն տէօ-նիւմ գէլթիլն աղաղարըն 15 պիլն տէօնիւմիլլէր քեաթիլէն մահվ օլմուլ տուր:

Պուլկարիսթան հիւքիւմէթի Սէլանիք վէ սալիլ պալըր գալա-լարտան Պուլկարիսթան հալման կէօթիլլէրիլլէսի հաղըրտա վաղ իլթիլ օլտուլու մէմուլիլէթիլ պու քէրէ գալտըրմըլ տուր:

Բաղալիս միւնսալպէթիլլէ կէլէնիս ճուսա իլթիլի կիւնիւ Խաղիլէի Խաաթի Դահանէտէն Բուլ Բաթրիլիլլէսիստէ 300 վէ Էրմէնի Բաթրիլիլլէսիստէ 250 վէ Էրմէնի Գաթիլլէ Բաթրիլիլլէսի-նէսիստէ տալի 200 իրա ինսան պուլկուլմուլ տուր:

Մապէյի հիւսանիս քեա թիլպէրիստէն ալմուֆ. Ճէվաթ պէյ Էֆ. հաղըրթիլլէրի Օտէսա թարիլլէր Բէթրէսպուրի կիլթ-միլ տուր:

Բուսիս, Ինիլիլթէրա, Ալէմա-նիս վէ իլթալիս սէֆիթիլլէրի իլէ Ֆրանսա մահալաթիլլէրա չը-գան սալը սապալը Ալմալըրա սէ-ֆարէթիլլէսիստէ իլթիլա իլթ միլլէր տուր:

Տէրսաաթէթ Ֆրանսա սէֆիթի Մ. Գանպիս չըգան չարլէնպի հիւնիւ Տէրսաաթէթի կէլմիլ տուր:

Բէթի իտարէսիլլէն մարտ ալը սաթըրը 130 պիլն իրա օլմուլ տուր:

Օտէսաաթ կէլմէքտէ օլան Լօյտ գուլմալիստէն պիլը վա-րօրը՝ Մարքարիսիստէ նալմէտա իւլ տիլէթի վէ կաղ Էրմիլ պիլ Եոնանի Էթիլէ կէլմիլիլլէն ինսպ-լու ալըլընտա պաթմաթ տա օլ-տուլուլու կէօթիլլէր Էթիլիլէ վարմը վէ գաթիլլէրալ 27 թալ-ֆաթըր գուլթալը պիլիլ կէօ-թիլլէրալ տուր:

Ջըգան քաղար իլթիլի կիւ-նիւ Էնգաթիլլէր Գաթ Էնգալը օլ-տուլու կիլպի, էվլէթիլլէր Բէնիլլէ-պիլ հիւնիլլէր տէ իլթիլ վէ Այս-թէֆանիստա Էթիլիլլէ Գաթ տիւլ միլ տուր:

Եոնմուր ճաղ սէպէպիլլէ հի-նաղ էնալիլլէն գըլթիլլէրալ մու-հաթաթալ իլիլն թէլլէքթիլլէր ի-տէն գոմիսիլլէր մալսուլ 6 միլսոն քիլօ պուլտալ իլէ 3 միլսոն քիլօ արքանը Պապա, Պէյրուլ վէ Դամ վիլանէթիլլէրիստէ պիլթէ-տարիք Հիլմաղա կէօնտէրիլլէսիստէ գաթալ վէրմիլ տուր:

Պէյրուլմուլ վէնէթիլլէ սօ-գաղընտա քեալիս Բէլլէր օլթիլլէ-տէ 3 ալման պէրու իլթալթ ի-տէն Եոնանի թէպաաթիլլէրալ Տօթ-թօր Մալաթա՝ էվլէթիլլէր ճուսա իլթիլիլ կիւնիւ օտաթընտա զաթիլլէր քէսիլլէր պիլը ալթաթ իլէ քէնտի-սիլի պուլաղընտա քէսիլլէր թէ-լէթը նէֆս իլթիլ տուր: Մասա իւ-գէրիլլէր պուլկուսան պիլը քեա-ղըտա պիլը վաղթտան պէրու միւլպէլա օլտուլու իսաթալըր-տան գուլթիլլէրալ տըլընտա սօ-լաթը թէլլէթը նէֆս իլթիլլէր քա-րար վէրտիլլէր Էնգալըլլէր տուր:

Մալիլլէ միւլթէլաթը ալմուֆ. Բաթիլլէ Էֆ. հաղըրթիլլէրիստէ Ալէ-մանիս հիւքիւմէթի թարաֆըն-տան Էթիլլէրալ տը լէլլէր Բուլ-նիլանըն իթիլիլլէր իլթիլլէր ի-թա գըլըլլէր տուր:

Եոնպուրտա Եոնմուլիլլէրի պիլը Պուլկար չօնուլուլու էլտէ

Իլթիլլէ իսթէմէլլէրի իւղըրիլլէ, Խը-րիլթիլլէրալ Եոնմուլիլլէրալ ին-թիլլէրալ ալմաթա գալըլլէրալ տըր: Պու հաթիսէ Էթիլլէրալ Էթ-սէր մահալլէրիլլէր պիլիլաաթա իս-լիլաաթա Եոնմուլիլլէրալ ալլէյհիլլէր նիւսալիլ ինրաաթա գալըլլէրալ, վէ Նիսանէթ աթէր թարաֆըն-տան միւտալիլլէր իտիլլէր Գաթը-լըլլէր Էթիլլէրալ ալլէրալ տուր:

Խաղիլլէն պօրճուլ օլտուլու հալտէ վէֆաթ իտէլլէրիս թէրէ-քէլլէրի Եթիլլէրալ մարիլլէրալ իս-ղըլլէր Էնգալըլլէրալ էվլէլ էթիլլէրալ վէրէսիլլէր միւլաթաթալ օլմուլա-լաթ պօր ինքեար օլմուլտուլու թաղ տիլլէրալ ալտ օլտուլու նիլա-միլլէ մահքէմէլլէրիստէ իլթալթի տալա իլէ, ինտէլլու հաթէլլէ թէ-պէլլէրիս իտէլլէր մալթալաթը Խաղիլլէ էվլէլ պէլլէլ թէրէքէ-սիլլէրալ ալլէրաթ տուր:

ԿԻՐԻՏ ՀԱՎԱՏԻՍԻ

Պիլ հաթիլլէ էվլէլ Գանտաաթա Բասիլիստ վէ Ֆէնիլլէր թէրէլլէրիս-տէ պուլկուսան ալիլլէրալ ալմաթ-լարը գուլթալըլլէրալ իլթիլ գալը-լէր չօպան Բասիլ կէլիլ Էթիլլէ-լանմըլալ տուր:

Սպալանի քէօլիւ ճիլարընտա իլթալթ իտէն պաղը Էթիլլէր իւ-գէրիլլէր տալիս ալիլլէր գուլթալը ալմաթըլար իսէ տէ, Բասիլ կէլիլ-լէմէմիլլէր տուր:

Կէլիլլէրիլլէր թէտարիլ իլթիլլէր իլթիլ օլթիլլէրալ իլիլն Գա-ղսօրօ թարաֆըլլէրալ կիտէն պա-ղը Էնգալը իւղըրիլլէրալ ալիլլէր թա-րաֆընտան ալթէլ իտիլլէր, վէ Բա-մաթան նալմէտա պիլիլ միւլթէս-սիլլէր վէֆաթ իլթիլ տուր:

Գանտաաթա Ֆէնիլլէրալ Գոլօ-քիլթա նամ մահալլէրալ ալիլլէր Էթի-լէք իլթիլլէր տուր:

Իթալիա ալիլլէր Գանէվարօ՝ Սրիլալթիլլէրալ վէ Իլթաթթիլլէրալ ալ մաթսէտիլլէր կիլթիլլէր վէ ալիլ-լէն Գանտաաթա ալթէթ իլթիլլէր տուր: Միւշարիլլէրալ՝ Իթալիա գա-պըլթալլէրալ թարալմըլ օլտուլու 500 քրանըր Կիլիլլէրալ իսալմիլլէ-թալիլլէրալ տաղըլթաթ իւղըր մա-հալը հիւքիւմէթիլլէր թէսիլլէր իլթ-միլ տուր:

Ինիլիլլէր գոմանտալ միւլալալ Ջէրմալալ մարիլլէրալ Գանտաա իսալմ միւլթալիլլէրալ քարա տա-ղըլթալթա տուր: Նուլլուս պա-լընա հէր ալտա պիլը մէհիլլէրալ վէրիլլէրալ իլթիլլէր, Ալտա վուգու պուլան սարֆիլլէրալ 400 մէհիլլէ-հէտէն Փաղա օլմուլ, վէ պուլա-րալար իսէ, Լօտարա, Մալթա վէ Գըլթըրալ կէլմէքտէ իլթիլլէր:

Գանտաաթա ալիլլէրալ պիլ չօք-էնէպիլլէր միւլալպիլլէր վիլլուլ իլթ-միլ տուր:

Կիլիլլէր իսալմ միւլթալիլլէրալ վէրիլլէր իւղըր Բուսիս իմէրա-թօրը թարաֆընտան Բուս ալի-րալըն կէօնտէրիլլէր ուստան Հան-Էս հիսսէսիլլէր 120 վէ Սուտալա 20 չուվալ իսապէթ իլթիլլէր, վէ Բուսիս Էնալիլլէր նալմէրա Հանեա Բուս գոմալլուլ թարաֆընտան 15 Օսմ, իլթալըլա 2 մէհիլլէր վէրիլլէր տուր:

ԽԱՅԻՆԻՑԵԼ

ՄոլմախիէյՏ՝ վարորդն Շիրառտապուլունան Սոնտիա՝ նամ գաւթանընտան սաթըն ալտըղընը, վեպուընը էվրագը լէս՝ սիւնէ իլէ իսպաթ իտէճէկինիլէ վէ Տէթընէ գա

տար անախարհէն վարակի թի Մարտի 1-էն շէրէքեաւ անձնազայտ թի տիրիւմի իսէ տէ, պէ տէ թէ տիրիւմէ իտիւմէ տիրիւմէն, պու թիւրու թիւն հիշ հիւքմիւնէ գալորդընը իտտաւ իթմէքսէ իմիշ:

Պու իթմէքսէ իտտաւնըն տողու օլապիւնէն իսպաթ իշիւն է մարէլէր կէօսթէրիւմէքտէ օլտուղաւնէն, մահքէմէր իսթիւմէք թարաթիւնսն վէրիւնէք գարաւա պէքէմէքսէ թարաթի տիր:

ԱՎԱԹՐԻԱՏՈ ՄԻԻՏՃԻՆ ՊԻՐ ԳՍՁՈ

Պոհէմիտա Գլարայ քէօլիւնիւն եանընտա պուլունայ թագրիպէն 500 մէթըօ երեսքէրիքտէ պուլունան պիր տաղ գրամէն երգըմը, վէ պու երիւտէն 32 գատար էպիւնէն թօրադ ակթընտա գալմը տըր:

Պու տաղա եադըն օլան Հարօպէրկ վէ Պաշման իտաղարընըն տալի թէմաւէն երէ պաթըրքաւըն իլար օլունուեօր: Պուտալն տօղաւը վէլլապ անմընտա քիւլէք պիր շէքիթ պիւնիւք պիր մուխաթարտա պուլունուեօր իմիշ Գեմալը տէքէլթ իշիւնէ պուլունան էթրաթ քէօլէր էհալիթի խոնէլէրիւն պօլալթմաւա մէն պուր օլունալար տըր Գլարայ գալիւնէսիւնէն երիւտէն պիր թագըմ խոնէլէր երգըմը իսպաթ վէրիւնէր: Պու թէլաքէթիւն սէպէպէրիւն կէլիւնէ, պու պապտէ էրպապը քէլիւն շոն տուրէթիւն իլգաւհաթ վիրմէքսէ տիրիւն:

Շու արադը օ թարաթիւնտա չօգնա եադըն եադընըն տուարը եէր ակթընտա պիր թագըմ քալանաթ թէլէր իթմիշ, վէ պուլունալար թագըմը արգիւնէն թէլէն թիւրիւն թօրադ չամուր հալիթի ակթըն տըր: Շու հալէ կէլիւն օլան աթ թագըմընըն պէօլէ պէօնիւք տաղար իշիւն մէթիւն պիր թէմէլ թէլէր խոնէլէնէն կի աշիւնաւ տըր:

ԳԵՂԵՏԻՎ ԽՕՍՔԵՐ

ԵՒ

ՕԳՏԱԿԱՐ ՄՏԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Մի բնակիչ պիւք ուր չիք գեաւի մը, վաքթարան մը մակնիւն համար և տաճար՝ աղօթելու համար:

—Որպէս մկանուք զօրութիւն կուտան վարմիւն, նոյնպէս պաւաքթիւն թիւն հոգւոյ:

—Որպէս երկիրը կը համարէ նոցա՝ որը իւր վրայ կը կրնան և զիւր ծոց կ'ախտաբեկեն, նոյն պէս ալ բարիքն՝ չարիքն:

—Մի վախճար չարեւու մէջ գընալու, երբ նպատակը է գանձը ի բազմութիւն դարձնել:

—Իրաւութիւնն անօգուտ է այն մարդուն, որ չունի դատարարութիւն ուրպէս հայելիին՝ կուրիւն:

—Խոհեմութիւնն է անախի բան մը չընել՝ օրուն վրայ ետքը զըղջանը:

—Շատ ուտել խմել՝ մարդուն հոգին կը թրեցնէ, մեղաւթիւնը կը տկարացնէ, միտքը կը բթացընէ, զիւրիւն կը ծանրացնէ մարմինը կը ծաւալանէ, ամէն բանի պարսկաբը կը վերցնէ ու շատ ան-

կարգ լծիւններու պատճառ կըլլայ:

—Աղքատին ողորմասիրութիւնն է՝ հարուստին բարիք ցանկիւ:

—Թշուառութեան մէջ կայ աւելի ապահով ապաւէն մը, քան բարեկամութիւնը:

—Բաւեկամ մը մեր մի ուրիշ անձն է:

—Բռնադատեցէք զմատիկ յաշի խաղաթիւն, և պարկեշտու պատուաւոր պիտի ընէք զանոնք:

—Բաղադրաւորութիւնը մասն է լաւարարութեան, ինչպէս ուղղադրութիւնը՝ ոճոյն:

—Առանց գթասրտութեան՝ առաքինութիւնը լոկ անուն մը է:

—Կեանքն՝ յարատեւ դաստիարակութիւն մը պարտի ինիւ:

—Տգիտութիւնն՝ գիշեր է մըտաց, գիշեր՝ առանց լուսնոյ և առանց աստեղաց:

—Մեր երկրպագութեան ժամանակ օրքան որ բարեգործութիւններ ընենք, աչքեան միւթատըր լիւթիւններ կը պատրաստենք մեր ծննդութեան համար:

—Բարիք քործ մը, զոր կրնաս աշօր գործել՝ վագուալ մի թողուր:

—Ամեն աւելի ցնայէտ ժառանգութիւն մը, զոր կրնայ թողու մէկը իւր գաւալիւնըն՝ իւր առաքինութեանը և բարեգործութեանը համարն է:

—Դժնեայ մարդէն ամէն մարդ հեգու կը կենայ: Իսկ մարդամօտ մարդը ամէն մարդ կը սիրէ և ծառայութիւն իսկ կը մատուցանէ անոր:

—Ուրիշներու սէրը զէպ ի մեզ ձգելու համար ամենէն ապահով միջոցն է՝ մեր սէրը անոնց տալ: Երկնքը սրտէն մարդասիրութիւնն է մի ալիպիսի առաքինութիւնն է որ հարստութեանն աւելի բարեկալութիւն կը ժողվէ իւր շուքը և իշխանութեանն աւելի յարգ և պատիւ կը հալթալթէ:

—Միայն այն մարդիկը ողորդ իրարցնէ վէհանէն են, քիտեն թէ բարի ըլլալը ողբան վառը և մըլիթարութիւնն է մարդուն համար:

—Մի գետեր մարդիկը ուրիշներէն լսածիդ համեմատ, ալլա տէ քստ այնմ ինչ որ դու հպարտութեամբ գիտես թէ՝ անոնք գործած են:

—Ձրպարտիւք չկրնալով համեմատ մարդուն բարձրութեան պատիճանը ելիւն՝ կաշտատի գայն իրեն ցածութիւն պատիճանը իջեցնել չարտաւարութեամբ:

—Ձրպարտութիւնը ասուի կը նմանի, որ եթէ չայլէ իջիւն սա կաշն կը սեւցնէ գեղը:

—Ով որ բարութիւնը գիտէ և չգործէր տէքտ քէ ալ յիմար:

—Աշխարհից վրայ իրենցմանքի հանդարտութեանն աւելի քաղցր քան մը չի կայ:

—Պէտք հեռանդ ըլլալ մի քանի թէ ցաւ առանց պատճառի եկաւ: Ձորս անգամէն երեքը դու եղած եղ պատճառ հեռանդութեանդ, որովհետեւ ցաւը պատճառ չի գար:

—Աստուած քեզ պարգեւած է երկաթ կեանք մը, նախ որ անհոգութեամբ և տգիտութեամբ չի կարենցնես զայն:

—Հիւանդ առնելու անհոգ կը խրեանան չաւալաւ, բայց աւելի լաւ կրնես եթէ առողջ անհեղ խնամեալ դուն գրեզ:

—Շատ աւելի դիւրին է արգիւն հիւանդութեան մուտքը, քան արտաքին զայն մարմնէդ երբ մի անգամ հաստատուած է անոր մէջ:

—Հիւանդութիւնը արագաբայլ է երբ կուգայ, յատկութեամբ է երբ կերթայ:

—Աւելի լաւ է խնամել առողջութիւնը, քան թէ հիւանդութիւնը:

—Ով որ առողջութիւն չունի, բան մը չունի:

—Աստուած մեզ կուտայ երկար կեանք, մեք ենք, որ կը կարենցնենք զայն:

—Առանց Աստուծոյ ապրիլը քան զմահ դառնագործ է: Մարդիկ միայն Աստուածային խնամոյց և հովանոյ ներքեւ կրնան մնալ կամ ապրիլ անփորձ և անգործ:

—Այնպէս հաւատալ թէ՛ ամէն դիւրութիւնն է յաղթութիւն ուղղակի Աստուծակ կողմէն քեզ, միայն զայն փութիւն պիտի ձեռամբ աշխատէ բոլոր գործոցը մէջ, իբրեւ թէ բաղադր է վիճակը միայն քրտամիք և շանիւր կրնաս պատրաստել:

—Միայն ու անգործ թող բնաւ չյուսան ոչ ումէք և ոչ իմիք, քանզի երբ չաշխատենք՝ Աստուած չօգնեց և չյաջողեալ մեզ:

—Ձայն յորդոթութիւն անհաւաքութիւն և աղքատ միջոցն՝ բարի օրինակ ցրցող տալն է: Բանգրգործ պաւսեւ ազգու և տալարիք են քան խօսք:

—Երանի թէ մարդ զկրօնը և սովորութիւն ընէ օրուան ժամերէն զէթ 10-15 վայրկեան զոհել խնկալու համար աստուածային պատուիրանաց վրայ: Այլապէս դիւր և վաղընդիմութիւն կ'ընտելանայ ինիւ բարի և քաղաքիւն:

—Տեղափոխութիւնը չիմեք և չարքայներ գիտեք երբ յաղթութիւն քալու իջն ու հակում չաւնալ: Տեղէ տեղ փոխուիլ յատարար նշան է թոյլ և անհաստատ բնակչութեան:

—Փոփոխամտութիւն և կապոյց անհաստատութիւն ուղղորական են պատանեկութեան:

—Շատ շտապողը դիւրաւ կը սխալի:

—Կեանքն մահ է անընդհատ երգելի նաւաւոր ուսած է մեռանիւն:

—Բազմութեան գլխաւոր ապացոյցն՝ չարաց առջեւ անհաճոյ և ատելի լինիլն է:

—Ձառք հալածելով քաղաքիւնիս՝ կը բարեբարեն նոցա, կերկարեն նոցա համբերութիւնը, կը բազմացնեն նոցա վարձքը զի ուր բազումն են խնդրողք՝ անդ յորդառաւ են չիտըք Աստուծոյ:

—Ձանք ըրէ՛, վաքթեցաք ինչընդէ՝ օրը մէկ կամ երկու անգամ քննիլ պարզեալ խորհուրդներդ և գործերդ: Աստուած ինչպէս հոգայ քու փրկութիւնդ, երբ դու անհոգ ես առ այն:

—Օգտակարագործ է սանձել մոլեկան կիրքերն քան պահեցողութիւն: Պէտք է ճնշել կամքն և բաց վանել չար մտածութիւններն: Աստուած կ'աղակաւնայ հոգին, և այս

առաւել հաճելի է Աստուծոյ քան խոտակեցութիւն:

—Ձկոյլ եղիք մարդկային ձեռն տուութեան յուսալէ և Աստուածային ապահովութենէ հեռանալէ: Ի Մարդիկ ակնկալութիւնը սընտրի և պատիր են:

—Լաւ է տալ խոտացեալն, քան տալու համար խոտաւնալ:

—Աստուած առատաձեռն է, մարդոց չկամեցածն աւանդալ և առատօրէն կը պարգեւէ, հերթէ որ ընտ կամոց խնդրեմք:

—Առաքինութիւն, գիտութիւն, բարիք՝ եթէ չծառայեն հասարակաց օգտի՝ կը դադրին աստուածահաճոյ լինելէ:

—Նուաւտ անձնասիրութիւն է միայն իւր վիճակն հոգալ:

—Բարի սիրտը միշտ կը փութայ յօգնութիւն ալլոց:

—Ճրագն ինքզինքը կ'ապաւէ՛ ալլոց լոյս տալու համար:

—Աստուած իւր մանաւոր խնամօք վերակացու կը լինի մեզ յօգնութիւն կը ժամանէ երբ ծանր փորձանք մէջ ինամք, ուստի յարաժամ իւր խնամքն ու պահպանութիւնը խնդրելու եմք ի մեզ:

—Կեղծաւոր բարեկամն յոյժ վրեժաւոր է քան բացարձակ թըշնամին: Բարեկամ ոտանալու համար երկար ընտրութիւն ընելու եմք:

—Բարեբարութիւնը լիութի փոխարինութիւնն ունի: Երկիր որչափ յաճախութեամբ գոյորդի վերաւաքէ, այնքան յորդառաւ կը սեղան անձրեւը: Աստուծոյ տըրուածն երբեք չի կորսուիր:

—Կրօնաւորութիւն՝ մարմնասիրութեան, փառքն ու հանգստէ հրաժարելու ըսել է: Աստուծոյ պաշտաման մէջ մաքնասիրութիւն՝ յոյժ դաւաճապարտելի է:

—Ամէն մարդ գիտուն լինելու բնական փափագ մը կը տածէ, բայց մարդոց համար պիտանի և կենսական գիտութիւնն է՝ ճանաչել զԱստուած, սիրել զնա և պահել նորա հրամաններն: Ի դուր կը ջանայ որ երբայս տարբական և բարոյական ողորդեցնէք չաւելի:

—Մահամերձ և հոգեվաք հիւանդութեան մէջ կը մոլորութեանն ի դարձ եկող մեղաւորին համար Աստուածային դրօնք փափուած են:

—Ինքնահաւանք պիտի բանի կը հաւատայ, հերթէ է որ ի գովեստ իւր անձին խօսին ալլօք:

—Ճշմարիտ Աստուածապաշտոյթն է՝ զի խաւոր ստորոգելիք են խոնարհութիւն և հեշտութիւն:

—Նոր սկսեալ ամէն գործ կուրենայ իւր բնական և պատահական դժուարութիւններն ու վերահաս արգելքներն: Բայց զգուշանալու ենք, որ ալք անհեղ զիւրեն զգործն խափանել և զգործողն ահաբեկել:

—Մարդուս վրէժխնդրութեանն զգացած ուրախութիւնը (եթէ կրնանք ուրախութիւն համարել) վայրկեան մը միայն կը տեւէ: Իսկ գթութեանն առաջ եկած ուրախութիւնը մշտնջենաւոր է:

Հաւաքեց

Պ. Օ. ՍԱՄՈՒԷԼԵԱՆ

Ս. Երուսաղէմ: